

## Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն

Ա.

Միտքիս դիմաց բարձրացող ծառ մ'ես հսկայ , Հայրենիք ,  
Արմատներով խորամուխ , կատարներով բարձրաբերծ .  
Ծառ մը՝ զոր ո՛չ մէկ բամի կրնայ տեղէն իր շարժել ,  
Կամ հարուածովն իր կոտրել կրնայ արդ ճիւղ մը պզտիկ :

Թեւերն իր լայն տարածող գուն դալար ծառ ալեւոր ,  
Զաւակներուդ անհատնում կորովն աւիշ միշտ քեզի .  
Ու սէրը՝ հող , որուն վրայ իրանդ առողջ ամէն օր  
Կ'առնէ հասակ , պերճութիւն , կը զօրանայ աւելի :

Ու դարերէն՝ դարերուն դէմ երկարող՝ հնաւանդ  
Սուրբ դուն վկան պապերուս , գուրգուրազի՞ն միշտ այնքան ,  
Երբ շուքիդ տակ կ'ամփոփես քեզ սիրողները բոլոր :

Ու սըլացքիդ մէջէն գուսապ՝ միշտ կատարեալը մինչեւ ,  
Անցեալդ ամբողջ , տակաւին ըլլալիքիդ ընդմէջէն ,  
Կը պարզէ մեծ քու կեանքին արդարացումը արդէն :

Բ

Քեզ ճանչցանք , Հայրենիք , զերդ երազ միմիայն ,  
Սիրեցինք անհաշիւ՝ քեզ սիրով մը բիւրեղ .  
Ու մեծցար , աղուորցա՞ր դուն՝ տեսիլք աննման ,  
Զոր տարինք մեզի հետ գորովով ամէ՞ն տեղ :

Ապրեցանք քեզ սակայն մենք այնքա՞ն խորապէս ,  
Որ դարձար դուն տենչանք եւ կարօտ անսահման .  
Քու յոյսով եղան շէն մեր օրերն անհանդէս ,  
Սիրեցինք քեզ իբրեւ մեր մէկ մասն անբաժան :

Եւ այսօր երբ հեռուէն կը նայինք քեզի դեռ ,  
Պանդուխտի մեր յոգնած ալքերով սեւեռուն ,  
Ո՞վ երազ , դարերու կարօտէն վերջ անմեռ ,  
Ռտքերուն մեր ներքեւ դարձիր հող հաստատուն :

Իսկ եթէ զըլանաս իրաւունքն այդ չնչին ,  
Հայրենիք , բացառիկ գէթ շընօրն մը իբրեւ ,  
Թող հայու մեր խոնջած մարմինները հանգչին  
Երկինքիդ տակ խաղաղ , ծոցիդ մէջ կենսահեւ :

ՎԱՀՐԱՄ ՄԱՎԵԱՆ